

տեղի ունեցաւ նաեւ զանազան տեսակներու (տիպերու) զիրար խռչանելու կտրելը:

Ղարդանեան այս տեսակ հաւաքմանց մին, որ Եանթեթ է «Ալը-տ-սիլթի», անուանակոչուած թեմամբ, չորս անգամ հրատարակուեցաւ ժել: դարուն երկրորդ կիսուն տպագրութեամբ, որ վերջապէս կասեցուց տրգելեց վերջնականապէս հաւաքմանց անդրագոյն զարգացումն, եւ դարձեալ քիչ շնորհաբեկ իւր մէջ բովանդակուած առական որ նիւթերուն Հայոց մէջ տարածուելուն: Սակայն նոյն հաւաքմանց գլխաւոր նշանակութիւնը կը կայանայ յայնմ որ հանրամատչելի գիրք մ'եղաւ իւր նիւթ խրատական եւ հետաքրքրական ընթերցանութեան, որով նաեւ երևցաւ: Հայաստանէ ալ դուրս: Արգեամբը ալ Ալը-տ-սիլթին անցաւ Հայաստանի սահմաններէն ալ անդին՝ դրացի քրիստոնէայ ազգաց՝ Ասորիք ու Ղրատան, թարգմանուելով արբիբէլ եւ իւրեքէլ լեզուներու: — Ասով կ'աւարտի մեր հաւաքմանց պատմութիւնը:

(Ըրտնութիւն)

4. 8. 8.



Պ Ա Ս Մ Ա Կ Ա Ն

ԵՂՐԱՆԵՐԹՈՒՊՈՒՄՆԵՐ ԿՈՍՏՈՒՆՆԵՐ ԱՂՍՏՆԵՐ ՎՈՒՄՆԵՐ ԻՍՏԱՆԻՆԵՐԵՆ ԵՒ ՈՒՐԻՑ ԲՈՆԵՐԻՑ ԵՎ ԱՍՏՆԱՐ ԶԻՐԱՆԻՑ ԸՆԹԵՆՆԵՐՈՒ ՊՈՍԵՏԵՆՆԵՐԻ ԻՍՏԱՆԻՆԵՐԵՆ

Ս'արգարիտը՝ ծովուն յատակը կը հանգչի: Լեռանց միայն խորքերուն ժայռերուն մէջ ծածկուած ու չկարծուած կիզահողէն կ'ելլէ ազամանդը:

Բովազործներն՝ որչափ որ աւելի կը մտնեն հանքերուն մանուածապատ ճամբաներուն մէջ, որչափ որ մեծ է իրենց յարստեւութիւնն — ու տակուն՝ իրենց զիմացկունութիւնն իրենց գործքին մէջ, այնչափ աւելի արդիւնաւոր է իրենց քրտինքն, այնչափ աւելի մեծ է իրենց աշխատութեան վարձըը: Աղէկ գիտեն իրենք, թէ հոն վարը միայն կրնան հասնիլ անանկ ազնուական մետաղներու, վարը միայն կրնան գտնել անանկ պատաական հանքեր, որոնք երկիրի վերին երեսին վրայ չեն գտնուիր: . . .

Հարկ է որ — չսպասելով անապահով ապագային — պատեհ ներկան անոր գործածելը, որ մեր նախնիներէն մեզք մնացած վաղեմի յիշատակաց մնացորդներուն բեկորները ժողո-

վենք ու գործքերն անմահացընենք: Ասոր կը պարտաւորեն զմեզ մեր անձին տերը՝ մեր երկրին ու մեր ազգին ունեցած անշնչելի յիշատակն եւ անշնչանելի յարուը:

Երբ անունն այն տանն միայն կրնանք անշաղկապ ասոնք, մեր պարտաւորութիւնն այն տանն միայն կրնանք կատարած համարիլ — ընդհանուր ճանաչողութեան այն տանն միայն կրնանք արժանանալ: Երբ մեր նախնիներուն յիշատակն անմոռաց կը պահենք, չէ՛ թէ միայն մեր օրինի ու մտքին՝ հազաւ նաեւ ընկերական կենաց մէջ — աշխարհիս տուելը:

Ամէն բան պատուական է, ինչ որ անցած ժամանակներուն ակունքներէն մեզի հասած, մնացած է:

Երբ աշխատութիւնը — մեր նախնիներուն գործքերը նորոգելով եւ զանոնք քովէ քով բերելով ու երեւան հանելով — կ'ըլլայ մեզի աւելի սիրելի եւ ընթերցողաց անտարակոյս աւելի հետաքրքիր:

Ուստի առաջնկայ գործքիս պաշտօնն ըլլայ՝ մէկ կողմանէ զարթոցանել ճշմարիտ եռանդ ու յարգ ներկայ սերնդեան մէջ՝ անցած ժամանակներէն մեզի մնացած բերքերուն ու պտուղներուն ու մէկալ կողմանէ՝ ճշմարտել՝ մեզի հետ ապրող ու մեր ետեւէն եկող ծննդոց, որ տանն մը Դրանսիականից եւ ի մասնաւորի Եղիսարեթուպոլսոյ ազգայինք, բաւական նշանաւոր սեղմը բուն մեր ազգային պատմութեան մէջ: —

Դուրեքնք ուրեմն առաջնկայ գրութեան առաջին տողերը — Դրանսիականից վերին կառավարութենէն ու զինուորական իշխանութենէն — Եղիսարեթուպոլսոյ ազգայնոց՝ վաճառականութեան ու այլեւայլ բաներու նկատմամբ արուած արտօմութեանց, պատճեններու եւ հրամանագիրներու: Անցնիք անկից ետքն, իրենց արուեստական ու հոգեւոր ընկերութիւններուն, եկեղեցական ու քաղաքային ներքին կենացը, քաղաքաբաշխութեան կանոններուն եւ կարգադրութեանց, իրենց մասնորական զարգացմանը, քանի՛ մ'ազգասէր Հայոց հիմարկութեանցը, կայսերական առանձնարհութեան կոնդակաց եւ հրապարակական յիշատակարանաց: Եւ փակելը ըսելիքնիս անով թէ ինչ է Եղիսարեթուպոլսոյ այսօրուան ազգայնոց անաստիճանի նուազելուն, եւ ազգայնութեան ուղւոյն՝ այնչափ ինչապուն պատճառը՝

* * *

Ազատ վաճառականութիւն եւ արուեստ
 բանեցընելը՝ թոյլ արուած էր դրանսխուանից
 ազգայնոց, իրենց՝ այս երկիրը մտնելէն անմի-
 ջապէս ետքը (Ա. Հատ. էջ 81) թէպէտ եւ
 ինչպէս ուրիշ տեղ տեսնէք, բոս մասին օտար
 ժողովուրդներն եւ բոս մասին ժողովուրդներն
 գրգռուած տերութեան պաշտօնատէրները, չէին
 կրնար Տաշա աշքով տեսնել Հայոց առեւարին
 այնչափ յառաջացումն ու յարթութիւնը: Աստի՛
 իրենց ներքին Տախաակութեան ու ընդդիմու-
 թեան Տոգին քօղարկելու համար, անուղղակի
 կերպով ձեռք կ'առնուին ու յառաջ կը քշէին
 տերութեան պաշտօնատէրները: Ասոնք — ինչ-
 պէս առիթ ունեցանք տեսնելու — տեղ տեղ
 կ'արգելուին որ Հայերն ազատութեամբ կարե-
 նան կանգնել իրենց առեւարի վրաններն, որ
 անոնց մէջ աղբանքներ փռեն եւ իրենց վա-
 ճառքներովը հանգարտութեամբ առուտուր
 ընեն: (Ցես Ա. Հատ. Կատարներէ հրամանագիրը
 էջ 320.) — Սակայն, առանք, ինչպէս կ'են-
 թարթուի, տեղական ու անցողակի բանք էին:
 Ղանն ղի չէ թէ միայն տերութիւնը, հապա մա-
 նաւանդ կայսերական առնն իր կողմանէ միշտ
 յօժար էր ազգայններուն բարոյապէս օգնելու
 եւ իրենց ազատութիւն շնորհելու, որ որչափ
 կարելի է՝ առանց ընդդիմութեան գործքերին,
 առուտուրին յառաջ տանին ու անագբէլ եր-
 թան ան առնն տեղերն իրենց արուեստակեր-
 ներովն ու առեւարի նիւթերովն ուր որ հար-
 կուր տեսնեն:

Արդէն Կարոյտի եւ Մարիամ Թերեզիայի
 արտօնութեանց թղթերուն մէջ կը գտնենք
 շնորհմանք ու հրաման՝ որ ազգայնք իրենց ու-
 նեցածովն — ապահովագոյն վեճակի մէջ ըլլա-
 լու համար — ազատ ըլլան պարսպապատ քա-
 շաքներն ու գզեակներն ապաւնելու եւ հոն
 պահելու իրենց թանկագին բանքը՝:

Արանք ենթագրել մեկալ կողմանէ որ
 դրանսխուանից վերին կառավարութիւնն ու
 զինուորական իշխանութիւնն անուղղակի կեր-
 պով պարտաւորուած էին նոյն տեսակ արտօ-
 նութիւններն ազգայնոց շնորհելու: Աւ իրօք կը
 տեսնենք, որ չէ թէ միայն առանց մէկ ընդ-
 դիմութեան կը շնորհէին, այլ նաեւ, անոնց
 մէջ իրարու հետ մրցելու կը ընային:

Այսպէս ի մէջ այլոց երբ Եղիսարեթու-
 պոլսոյ ազգայնք, Գորնիժ, դրանսխուանից

վերին կառավարին գիտցին, որ զիրենք ազատ
 ընէ, երկրին վրայ գրուած երթեւեկութեան
 ընդհանուր արգելքէն, որովհետեւ իրենց մէջ
 փոխադրական հիւանդութիւն պատահած չէ,
 կառավարը, 1717 հոտ. 17ին հրամանագրովը
 կը կարգադրէ թէ, այն հրամանն որ, նոյն մի-
 ջոցին գրուած էր — թէ տիրող տարափոխիկ
 հիւանդութեան համար, քաղքէ քաղք եր-
 թալ ու երթեւեկութիւն ընել չ'ըլլար — Եղի-
 սարեթուպոլսոյ Հայոց համար թէ:

ԱՅ հրամանագրին թարգմանութիւնը:
 * Սոցոք է որ վերին կառավարութիւնն իր
 հրամանագրին զօրութեամբը — Նկատելով
 ժանտախա հիւանդութեան (Contagiosus mor-
 bus) տարափոխութիւնն — արգելեց զվաճառ-
 կաններուն, որ չէ թէ միայն օտնավաճառներու
 չերթան, հապա նաեւ որ երկրիս մէջ ալ առ-
 ցին անգին չճանապարհորդեն: Այսու ամե-
 նայնիւ Աստուծոյ ողորմութեամբը գեռ մինչեւ
 հիմայ Եղիսարեթուպոլսոյ Հայերուն բան մը
 չ'համարուեալով՝ գտանք, իրենց օրական հացը
 փնտելէն շնէր կրնար արգելուլ. եւ շնորհէ՛ որ
 իրենց գործքին համար տեղ մին ալ չկարենան
 երթալ: Աստի ներկայ գրութեամբ կը ծանու-
 ցանենք ու կը հրամայենք ամենուն — որոնց կը
 պատկանի, այս մեր տերութեանը մէջ — որ
 յիշեալ Եղիսարեթուպոլսոյ Հայերն, երկրին
 զօրապետներն եւ կամ տեղական առաջնորդ-
 ներէն ձեռուրին ազատ երթելու օննաւով՝
 թողուն ու թողուլ տան, իրենց գործքն ազա-
 տապէս լինցընելու: (Գուրս աննելով՝ օտնա-
 վաճառի տեղերն, ուր որ պիտի շտեղատուրկին,
 մինչեւ որ իրենց հրաման չարուի) Իսկ այս
 հրամանագիրը չունեցող աստանդականներուն
 համար կը հրամայուի գաւառներու եւ աթոռ-
 ներու պատուական պաշտօնատէրներուն, որ
 զիրենք արգելուր րոնեն եւ բանտարկել տան:
 * Ցուեալ ի Գլուժ, յամի ցետուն 1717
 Հոկտ. 7.

Յ. Կ. Սիւրիսիւնցոյ Գորնիժ յ. ճ.
 Կառավար:»

Յիշեալ կառավարն, երեք տարի ետքը
 (1720) կը հրամայէ, որ առուտուրով զբարոյ
 ու քաղքէ քաղք պտուղալ վաճառական
 Եղիսարեթուպոլսոյցիներն ազատ թողուն, որ
 իրենց առուտուրը յառաջ տանին: Որովհետեւ,
 կ'ըսէ, իրենք ալ տէրութեան հպատակներն են,
 իրենք ալ հասարակաց ծանրաբեռնութիւնները
 հաւասարապէս կը կրեն ու իրենց վրայ գրուած

1 Ցես Կարոյտի եւ Մարիամ Թերեզիայի արտօն-
 ութեանց թղթերը: Հատ. Ա. էջ 83, 11. — գարնետ
 214, 11:

տուրքերը՝ հաւատարմութեամբ կը հատուցանեն:

“Կոմս Սիկիսմունդոս Գորնիժ՝ աղատ պարուն կեօնք Բուսգայի, սուրբ՝ կայսերական ու թագաւորական Վեհապետութեան ներքին խորհրդական, նորին կայսերական Մեծափառութեան՝ Գրանտիլուանիոյ իշխանութեան եւ Հունգարիոյ թագաւորութեան ձեռքն եղած (anne-xas) մասերուն, վերին կառավար եւ այլն, եւ այլն:

“Եղեսարեթուպոլսոյ հայ հասարակութիւնը կը գանգատի, որ, թեպէս նորին Վեհափառութեան իրեն վրայ դրած տուրքերն եւ երկրին ուրիշ հասարակաց ծանրաբեռնութիւնները Հաւատարմութեամբ կը հատուցանեն (praesto), ի վերայ այսր ամենայնի, իրենց ապրանքներն ազատութեամբ ծախելու (distrato) չեն թողուք, հպապ — մանաւանդ գեղերուն մէջ — իրենց արգելք կը դնեն եւ զանազան պատճառներով զերեւը անհանգիստ կ'ընեն: Բատի ասոր կատամամբ՝ վերին վարչութիւնէն կախում ունեցողներուն, այս թղթիս զօրութեամբը, խտաի կը հրամայուի, որ ասկից ետքն ոչ որ զՀայերն՝ իրենց ապրանքներուն աւելորդն եւ գործանուութեանը մէջ — այս ըլլալով միայն, իրենց պարտուս բերողն եւ իր Վեհափառութեանը վճարելի տուրքերը հատուցանող զլեւտոր միջոցը — խափանէ եւ կերպով մը արգելք ըլլայ, հպապ ամէն տեղ, թէ գեղերն ու թէ քաղաքները՝ տեսլաճառներու տօնն զիրենք ազատ թողուն ու իրենց արգելք չզննեն: Որովհետեւ ասոր գե՛մ ընողները՝ խտաի պիտի պատժուին:

“Յունեալ ի Գարսա, յամի Տեառն 1720 յուլիս 29:

Յ. Գ. Սիկիսմունդոս Գորնիժ:

Առ ու ասոնց նման ազատութեան թղթեր ու պաշտպանութիւն միշտ կը գտնէին Գրանտիլուանիոյ ազգայինք եւ մասնաւորապէս Եղեսարեթուպոլսոյնցիք երկրին կառավարներէն:

Վերոյիշեալ ազատութեան թղթերու նման պատճեններ ունիք ձեռուործի, ի մէջ այլոց, Շրայնվիլ զօրավարէն (1716 Ա. գ. 4.) Գեներալէզ զօրապետէն (1723 Յունուար 11.) Ի Դիշե զօրավարէն (1726 Հոկտ. 8.) Վալլիս զօրապետէն (1730 Մարտ 3.) Լուպովիչէն (1737, Նոյեմբ. 15) եւ այլն: Այս եպիստիմպատճենին վրայ, ժամանակակից ազգայիններէն յարողք խօսքերն անցուած են, “Կենըւրը Լուպովիչին բրորեգձինն է, վասն զի ամէն մէկին

սյօգօտ ըլլայ հիօք քաղաքն, աստուած մի արասցէ իք մը ըլլայ նայ, փախելու, եւ ամէն բանը, գինի, ցորեն եւ այլն նեւ տանելու: Եւ այս հանցիկք ի թղթն . . . Նոյեմբերի 26ին, եւ տէր միշտ խընկանոստեցին:”

Յնանիք թէ ինչ կը պարունակէ այս պաշտպանութեան թուղթը:

“Գեորգ-Քրիստիանոս, սուրբ, կայսերական հոովմեական տերութեան Լուպովիչէն իշխան, դուքս Յականի ի Սիլեզիա, կոմս Շրայն-հայմի, տէր Կլումեցի եւ Բաուանիցի, ասպետ Ս. Հուսեբերդի կարգին, իրական հրաբարձու ուղղափառ Վեհապետութեանը, ձիւսորաց զօրապետ, վերին առաջնորդ զԲասհապատ (Kürassier) բանակին, զՆուորական ընդհանուր վերասեսուչ Գրանտիլուանիոյ եւ Վալթերայի իշխանութեանց, վերին իշխանութեան մէջ նաեւ վերին սնորէն (Ober-Director) եւ այլն, եւ այլն:

“Որովհետեւ Եղեսարեթուպոլսոյ հայ հասարակութիւնն իզմէ հրաման ինզրեց, որ մեծագոյն ապահովութեան կամ, ժողովուրդն՝ իր ունեցածն ու ապրանքները՝ ամրացապատ տեղերն եւ հաստատուն քաղաքներ կարենայ ամելլ, ու իր կենեւը պահպանութեանը համար հարկաւոր բաները (Vitualien) յիշեալ քաղաքները տեղաւորել. — Եւ այս բանիս հրաման տուի. — ասկայն ասով առանց մեկուս լինախելու (präjudiciren), Բատի՝ ամէն եւ իւրաքանչիւր, իմ վերին իշխանութեան ասորակարգեանքուն, թէ՛ վերին ու թէ՛ ասորին զինուորական պաշտանաւորներուն, նաեւ գերմանական ազգային կամ իլլիրական (Ratrisch), թէ՛ աստուաւոր ու թէ՛ ձիւսոր զինուորներուն, առաջիկայ գրութեամբս կը հրամայուի, իսկ ուրիշներէն — իրենց վիճակին ու ասորիճանին համեմատ ըստ պատշաճի կը ինզրուի. — որ յիշեալ հասարակութեան Հայերն, իրենց ստացուածքներուն ու կենաց պարեններովը, վերն ըսուածին մտաց համեմատ, առանց մէկ ընդգիմութեան, ամրացապատ տեղերն ընդգտունին: Ըստ հետեւորդի, անոնց չէ՛ թէ միայն ամէն տեղերն ապահովութեամբ եւ առանց արգելքի երթալու, անցնելու թողուն, հպապ նաեւ սիրով տեղաւորուելու եւ հոն մնալու բարեկամեցողութիւն ցուցնեն: Ասով՝ ստրապարգեանքերը կը կատարեն իրենց պարտաւորութիւնը: Աւր իրաւունք զայն որ այսպիսի դիպուածներու մէջ՝ իւրաքանչիւր որ պատիւ ու մեծարանք ցուցնելու է:

Տուեալ ի Միպին յամի Տեառն 1737, Նոյեմբ. 29:

Յ. Կ.

Կ. Գ. Լուսովիչ:

Սոյն բանը կը տեսնենք վալլիս զորավարին Լէրմանչառտէն առած Տրամանագրին մէջ: Էստ խտիր կը Տրամանակ զինուորաց որ չէ թէ միայն զինուորական առիթ շքենն Նդիսարեթուպոլսոյ ազգայնոց վրայ. չէ թէ միայն զգուշանան զանոնք կերպով մ'անձանգիսա ընելէն — իրենց աները զինուոր գնելով ու գիշերային բնակութիւն խնդրելով — Տապանան չըլլայ թէ՛ իրենցմէ գուար, ցորենեղէն, պարեն, սասկ, գինի եւ այլն գողան կամ յափշտակեն: Ընդ Տակառակն, ամէն կարելի դէպքին մէջ զիրենք պաշտպանելու ջանան ու ամէն աղէտից մէջ իրենց օգնեն: Վասն զի Տակառակն ընելով՝ ըրածնուն Տամար պատասխանատու պիտի ըլլան:

Այս Տրամանագրին Տայերեն թարգմանութիւնը:

Չուփձեական կայսեր, Սպանիայի, Լուսկարիայի եւ Պոնտիայի թագաւորին, մեր անազնած սիրոջ ու Վեհափառութեան առանձինն պաշտպանութեան ու ազատ երթեւեկութեան պատճէնը (Salva guardia).

Նդիսարեթուպոլսոյ Տայկական Տատարական ամէն վաճառականներն այնպիսի պայմանու (dergestalten) եկած ու ընդունուած են մեր երկիրն, որ ամէն տարեկան անապաճաներու մէջ, զինուորական կառավարները՝ վրանին ուրիշ տեսակ առիթ ու վրանի Տարի շքենն, թէ՛ ոչ զայն որ արդէն վերին իշխանութեան կանոններէն դրուած ու ընդունուած է: — Ու չալք՝ իրենց գործառնութեանցը, մէջ, ոչ ինչ կերպով ու պատճառանք անձանգիսա ըլլան եւ կամ որ եւ է կերպով վշտակութեան են թարկութի:

Անոր Տամար առաջիկայով՝ ամէն եւ իւրջանչիւր նորին Վեհափառութեան, մեծափառ կայսեր ու թագաւորին իշխանութեանը ներքեւ եղող վերին եւ ստորին զինուորական պաշտօնատէրներն եւ առՏատարակ ամէն զինուոր՝ նաեւ նոսանուոր ու ձիււոր պատերազմող, գերմանական, իտալական եւ իլլիրական ազգէն, որ եւ է վեճակ, աստիճան կամ կարգ ունեցող մարդիկ, — նմանապէս ամէն ու իւրաքանչիւր կառավար, իրեւանող (Einlogier) եւ վանառու (Quartirungs) գործակալներն եւ ընդՏարապէս ամէն մարդ — ով որ ըլլայ, թող ըլլայ — ըստ

պատշաճի ու վայելապէս կը խնդրուի, իսկ ստորակարգեալներուն բացորոշ ու ծանրապէս միտքը կը բերուի ու յայտնապէս կը Տրամայուի, որ Նդիսարեթուպոլսոյ Տատարականութեան յիշեալ վաճառականները՝ վերին ըստած ստորաքերովն անձանգիսա չընեն: — Բայ սասի, զիրենք, չէ թէ միայն, որ եւ է տեսակ բնակութեան, վանառութեան — եւ ստորմանն ծանրաբեռնութիւններով — կամ գիշերութեւ Տանգոտեան տեղեր ու ստակ բողընելով — գարձեալ՝ պէսար, կով, ձի, կապք, ցորենեղէն, գինի, գարեջուր, բնութեան բերքեր խնդրելով եւ ուրիշ տեսակ պատերազմի ՏարատաՏարութիւններով (Exaction) ու որ եւ է անունով կաշուած եւ որ եւ է պատճառանք — զանոնք անձանգիսա չընեն: — Բայց մանաւանդ չըլլայ թէ կրակ ձգելով, կողպտելով եւ յափշտակելով կամ նաեւ բռնութեամբ ու պատժոյ արժանի եւ ուրիշ ստոր նման գործքերով զիրենք խռովեն ու վշտացընեն: Լապա ընդՏակառակն ամէն յառաջ գալի պատճարաց ու աղէտից մէջ (Vorfällenheiten) զիրենք Տատարականութեամբ պաշտպանելու եւ իրենց օգնելու ջանան (manuteniren): Աս է արդարութիւնն ու իրաւունքն, եւ իւրաքանչիւր որ իր վիճակին ու աստիճանին Տամմաա զայս ընելու կը պարտաւորուի: Ստորակարգեալները կը կատարեն աս բանիս մէջ իրենց պարտաւորութիւնը: Աս՝ ծանրապէս արուած Տրամանը պէտք էք գործադրել, գիտնելով որ ստոր դէմ ընողն՝ անպատճառ (unausbleiblichen) մարմնուոր պատիժ կը կրէ ու նոյն իսկ իր կեանքովը կը առժէ:

Սիպին, 1737, Մայիս 10:

Յ. Կ.

Փոս վալլիս յ. ծ.

Չուփձեական կայսերական վեհափառութեան իրական ներքին ու պատերազմի խորհրդական, Լուսկարապէս, ընդՏանուր գրաւոր, վերատեսուչ աստառնոր թածիք, Գրաստիւրաւանից եւ վալլիսոյ զինուորական վերին կառավար, եւ ընդՏանուր վերատեսուչ վերջնայն:

•

Թէ Գրաստիւրաւանից կառավարութիւնն ու նոյն իսկ տէրութիւնն, այսպէս սիրով կը վարուէր ազգայնոց Տետ ու զիրենք այնպէս կը իյայիպէր, պատճառն ան էր, որ աղէկ գիտէր թէ որչափ յառաջացուցած ու բարձրացուցած էր շայտց ազգը վաճառականութիւնը՝ բոլոր երկրին մէջ, անո՞վ՝ որ մէկ կողմանէ զանազան — ժողովրդեան առջեւ դեռ անմանութիւն, առեւտրական Նիւթեր ու ասպրանքներ արեւելքէն

ներս կը բերէր եւ աննոցմով առուտուր կ'ընէր. — եւ անոնց տեղ՝ արիշ տեսակ առարկաներ, գորս եւ մանաւորաբար Յաճկաստան կը տանէր. — եւ մեկալ կողմանէ անով՝ որ բերած ապրանքները, մինչեւ Գերմանիայի, իր տակայի եւ Գոմիայի գանազան քաղաքները Հասցընելով՝ չէ թէ միայն առեւտրական Հաղորդակցութիւնը վառ կը պահէր, Հասցա նաեւ Հարստութիւնն ու գրամը կը Հատցընէր:

Լաւ գիտէր աւստրիական պետութիւնը՝ թէ որչափ յարեալ էր այս սոցը տերութեան — թէ որչափ վտասութիւնն ու յոյս կրնար ունենալ ամէն ասին Հայոց Հաստատութեանն ու առատաձեռնութեանը վրայ: — Եւ վերջապէս թէ որչափ օգնած էր իրեն ազգը՝ երբ որ իր ձեռնուրութեանն ու օգնութեանը կը կարօտէր: — Մեր պատմութեան ընթացքին մէջ՝ այս բաներուն շատ տեղ հանդիպեցաք:

Նման օրինակ պատահարներ քաղցքիս դիւանատանն ու արձանագրութեանցը մէջ շատ են:

Երբ Մարիամ Թերեզիա իր գտնորներէն մէկը կարգել ուզեց, բաղձաց որ վաղեմի սովորութեան համեմատ, նոր Հարսնացելոց որոշեալ դրամոց գումար մը տրուի, իրբեւ նուէր: Աս նուիրումը հասարակօրէն ժողովրդէն կ'առնուէր: Այս առթիւ արքիդքսուհւոյն իրբեւ գնդաւորէր դրամ տիրոջով՝ 10.000 սկի պարգեւ տրուեցաւ: Յիշեալ գումարը՝ բոլոր Աւստրիոյ տերութեան գաւառացն ու քաղաքացը վրայ բաժնուելով՝ Հայոց ընկերութեան ինկաւ 45 ֆիորին 35 քրայցէր: Աւստրի Հրաման զըրկուեցաւ, որ այս գումարն ազգայինք՝ Սիպին զրկեն Վիլնաս գործակալին:

Ահա հրամանագրին հայերէն թարգմանութիւնը:

«Մեր ամենագթած Տիկնոջ, սուրբ, կայսերական եւ գաւառական կաթողիկէ Վեհափառութեան, Դրամսիրուանիոյ իշխանին եւ այլն, անուամբը:

«Մեզի հետ եղողներուն՝ սիրով ողջոյն եւ նորին Վեհափառութեան շնորհացն աճումը: Մեր գթած տիրուհին, իր կայսերական Վեհափառութիւնն օգրիշ երկիրներուն եւ տերութեանց (Dilio) օրինակին համեմատ բազմալով որ այս աղքատ երկիրն ալ իր կտար կարողութեանը համեմատ մեծափառ նոր ամուսնացելոց, այսինքն, երիցադոյն վեհափառ արքիդքսուհւոյն եւ լոթարինգեայի մեծապատիւ իշխանին ունեցած խոնարհ հպատակական մեծարանքն այս բանիս մէջ լաւ ցուցընէ. եւ իրենց մեծապատուու-

թեանցը՝ արբունական գանձէն, ամուսնութեան տիրոջով՝ որոշեալ գումար մը պարգեւէ — տերութեան կարգերուն որոշմամբը — ստաը հազար սկի. այսինքն 41.000 ունական ֆիորին տրուեցաւ երկիրն վրայ, Վճարելի: — Այս գումարէն՝ շեր մեծապատիւ ընկերութեանը վրայ կ'իշխայ 45 ֆիորին եւ 30 քունգն: — Աս հրամանը՝ Հրամանոցը հաղորդելով՝ կը յայտնեմ, որ թուղթն ընդունելէն ետեւ, առանց յապաղելու, որոշուած ստակի գումարը, ձեր հասարակութեան մէջ արդարապէս ստորաբաժնեցէք, այնպիսի կերպով մ'որ այս պարտականութենէն՝ առաքի տակ ինկող անձ գուրը ջնայ, հասցա համեմատութեամբ, ամէն մէկը ջանայ առաջինն ըլլալու: Ստորաբաշխուէն ետեւ գրամը ժողովուրի եւ զրկուի Սիպին, Գայլ Վիլնասոցի. անկէ սովորեալ անդորրագրին առնելով՝ որպէս զի հանկէ, ըրպէ մը յառաջ Վիլնայ կարենայ փոխադրուիլ: — Արիշ կողմանէ եմ, եւ այլն: «Ցուեալ՝ Գրամսիրուանիոյ կառավարութեան կողմանէ: Ի Սիպին յամի ցեառն 1736 յունիս 26:

Վ. Յ. Հալլեր, յ. ծ. կառավար.

Դուիթ Մարիաֆֆի տէ Մամա յ. ծ. քայտառդար:

Աւստրիական տերութիւնը՝ բոլորաց հետ ըրած ժառանգական ու եօթնամեայ պատերազմներուն առթիւ, դրամական նեղութեան մէջ մանեւով՝ եւ ոտանաւոր ու ձիաւոր զինուորի պակասութիւն ունենալով՝ Գրամսիրուանիոյ վերին կառավարութեան ձեռք ազգայնոց ալ զիջեց, որ այս երկու բանին մէջ իրեն օգնութեան հասնին:

Ահա հրամանագրիներուն մեկուն հայերէն թարգմանութիւնը:

«Մեր ամենագթած Տիկնոջ, Աւստրիոյ վեհափառ արքիդքսուհւոյն եւ Գրամսիրուանիոց իշխանին անուամբը:

«Մեզի սիրելիներուն ողջոյն եւ իր Վեհափառութեան շնորհացն աճումը:

«Մեր մեծափառ իշխանուհին մտածելով մեր երկիրն արտմալի վեճակը՝ տերութեան ժողովին եկած ամենապատիւ արքունական գործակալին ձեռք առ ջեւնիս գրաւ թէ անցած տարի կարգադրուած 5000 ձիաւոր զինուոր տայն՝ ամրոպուեցաւ 1000 ձիաւորի եւ 2000 ոտանաւորի: Աս թիւը ստորաբաժանման վերածելով՝ եղած մերձակայ հաշուին համեմատ շեր վրայ ինկած է երեք ձիաւոր եւ վեց հետեւ ալ: Մեր

յանձնարարութիւնը ձեռաւորից հասնելով, ձեր վրայ ինկածները պատարասեցէք եւ ձիւտորն անմիջապէս ըստ օրինի եւ ըստ պաշտօնաձի գգնատարեցէք. իսկ ոտանաւորները պատարասութեամբ մինչեւ որ ստոր վրայ կարգադրութիւն եւ հրաման սրտէի:

“Ասկից զատ, ձեր վրայ ինկած է ձմեռուան զինուորաց բնակութեան (Hyberna) գումարին մասէն 175 ունեական ֆլորին. — եւ վերոյիշեալ զինուորաց համար հարկուոր հանգերձանքները գնելու համար 16 ուն. ֆլորին ու 55 քոնդր. Աս ստակն ալ հաստարարդէս ստորաբաշխելով” — ազատ եղողներն ըստ օրինի գուրս առնելով — գաւառական գործակալութեան (Commissariat) կարգադրութեանը համեմատ հոն զրկեցէք:

“Տուեալ գրանսխլուանից թագաւորական իշխանութեան կառավարութեան կողմանէ:

“Ի Սիպին յամի Ցեռուն 1742. Ապրիլ, 21:

Վ. Յ. ՀԱՆՔԻ յ. ժ. կառավար.

Գարսիէ Ազգիսէց.:

ՅՈՂԷ. ԱՍԾԾԻ

(Շոր-Նոյի-ի-ի)



Գ Ո Ր Ի Բ Է

(Շոր-Նոյի-ի-ի)

2.

Ինչպէս ամէն միւս ազգաց քով՝ որոնք համաշխարհական հաղորդակցութեան վառարանէն հեռու ինկած են, նոյնպէս հին եւ նոր կապագողովկացոց քով կը սեննենք իրստ պահպանողական նկարագիր մը: Ըստ ակամայ կ'ընդունին կամ կը թողուն հիմաւուրց հեթանոսական սովորութիւնները, ակամայ՝ հին պարսկական կրօնքը, ակամայ՝ յունական-հռոմէական քաղաքակրթութիւնը, բրիտանեութիւնն ու արիտականութիւնը, ինչպէս որ պիտի տեսնենք յաջորդաւ:

Կապագողովկեան հինգերորդ արքայն՝ Արիարաթէս Եւսեբեոս փիլիպատոր՝ արքեամարք ազնիւ իշխան մըն էր, որուն արթուն, հաստատուն եւ անշահասեր վարմունքն զրացյններուն ակնածանք կ'ազդէր. եւ կապագողովկեան ազգեցութիւնը տարածեց մինչեւ Ցիգրիտի արին ու Պրոպոնդեայ ծովը: Ասկայն արդէն իւր մահուանէն (130 Վ. ք. զ. ք.) ետքն սկսան խռովութիւնք որոնք գամարաց անկախութեան կորուստը

պիտի բերէին: Նոյն իսկ իւր նիւստ կինն իւր հինգ որդիքն՝ որոնք իրեն համար շատ շուտ չափահաս կ'ըլլային, մէշտեղէն վերցոց:

Ցափասամներէ եւ լեռներէ շրջապատուած, ծովէն հեռու ինկած՝ բայց ստոր փոխարէն ամէն կողմանէ ամուր բերելով ծածկուած, կապագողովկիա Փոքուն Ասիոյ այն մասն եղաւ որ ամէնէն ուշ բացուեցաւ յանախ քաղաքակրթութեան եւ քաղաքային վարչութեանց հանգամանոց տընելու: Երկուքն ալ մուծեց Արիարաթէս Ե: Այս իշխանն իւր փոքրիկաց երիտասարդութեան ժամանակ շատ աշխարհներ շրջած էր, Իտալիա եւ Յունաստան այցելած, ուր ամենակամ քաղաքացիութեան իրաւունքն ստացած էր եւ կարեւորագէտ փիլիսոփային հետ անձուկ կերպով բարեկամացած: Իւր արքունիքը կանչեց յայն արեւատագէտներն եւ գրագէտներն, եւ իւր պետութեան երկու մեծ տեղերէն՝ Մասիա ու Ցիսիան՝ տեղեցեց քաղաքներ յունական նախագաղափարին համեմատ, որոնք առաջինը մինչեւ անգամ հարնապատի օրէնքն ընդունեցաւ: Բայց յունական քաղաքակրթութեան հետ կապագողովկիա մասն անմիջապէս նաեւ յունական մտութիւնները: Որտեհունէս բունաւորն որ իւր թէ Արիարաթէսի եղբայրն էր, Պսիսենէն՝ յոր մեծցած էր, հեռք բերաւ յունական թուլամորթութիւնն ու բազմանք անվերջ շուստութեանց եւ անտօժիժ աեսարանաց: Ի մայր խոնարհոյ հեղինակածութեան այս զեղծմունքը շուտով ընդգնեական եղան գամարաց, եւ այսպէս կապագողովկեան ազնուականութիւնը հասունութեանէ յառաջ փառութիւնը ճանչցաւ: Այս ազնուականաց մասին՝ որոնք հարստութեամբ արքայէն ալ գրեթէ դերացած էին, կը խոսի կիներուն թէ Արքային երկու կամ երեք բարեկամները շատ հարուստ են, բայց այնպէս խնամով կը պահեն իրենց ունեցածն ինչպէս եւ կամ զուն. (Cicero ad Att. 6, 1, 3 amici regis duo tresve perditives sunt, sed si suum tam diligenter tenent quam ego aut tu.) Դասօժիժ Ալլերատիտոս այն տողը թէ՛ գամարաց արքայն հարուստ է գերիներով՝ բայց ինքը գրամ՝ չունի. (Horatius Ep. 1, 39 Mancipii locuples eget aeris Cappadocum rex.) Երբ Մեծին Միհրդատայ իշխանութիւնն եւ իւր պոնդական-հայկական պատերազմները Հռոմայեցոց դէմ՝ առուպի մը պէս փայլեցան ու անցան, բովանդակ Յառաբակողման Ասիա Հռոմայեցոց ներքեւ ինկաւ: Յայտնի է որ կապագողովկոց մասին աշխիւրներն այս ժամանակ ամէնէն աւելի առատ